

ԹՈՒՐԵԻԱՆ ԿԸ ԶՆՆԱՐԿԷ ԱԶՐԱԿԵՅԾԱՆԻ ՄԵՋ ՈԱԶՄԱԿԱՅԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆԸ

Թուրքիան կը ընտրուի Ազրայէճանի տարածքին ռազմական և ստեղծելու կարելիութիւնը: «Երկիր» կը հաղորդէ, որ այս մասին յայտարարած է Թուրքիոյ Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան: Ան նշած է, որ այս հարցը ներառուած է Անգարայի եւ Պաքոյի միջեւ բռնագրաւեալ Շուշի քաղաքին մէջ կնքուած համաձայնագիրին մէջ եւ կրնայ հետագայ զարգացում ստանալ: «Բանակցութիւնները, որոնք Իլհամ Ալիեւը եւ Վլատիմիր Փութինը պիտի կատարեն, ինչպէս Նաեւ այն, որ մենք պիտի կատարենք, կրնան այս նիւթը զարգացնել», լրագրողներուն ըսած է Էրտողան:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԱՄԲՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Վաղը ճակատագրական օր է մեր երկրի ժամանակակից պատմութեան մէջ: Առիթ է մեր համագգային երթը վերահիւսման եւ դէպի պետականութեան ամրակայում, դէպի արժանապատիւ խաղաղութիւն:

Հարուածուած են մեր պետականութեան յեռասիւնները: Գլխատուած են պաշտպանական եւ դիւանագիտական համակարգերը: Զեզոքացւած է ներհասարակական համերաշխութիւնը: Անջատուած է խաղաղութեան արժանապատիւ բնոյթը:

Աշխարհաքաղաքական գործընթացները չեն ընթացած մեզի ի նպաստ. անոնք գործի դրուած են, երբ պետական մակարդակով հրամցուած են խաղաղութիւնը օգտագործելու հնարաւորութիւններ: Ցայտարարութիւններով, ռազմաքաղաքական քայլերով, դիւանագիտական մակարդակի վրայ բանակցային անել ելքեր ձեռնարկելով եւ հակազդեցութեան կարգով վարչակառավարման դրութեան մէջ հակապետական մտածողութեամբ շարժելով:

Խորհրդարանական արտակարգ ընտրութիւնները սկզբունքով կոչուած են հանգուցալուծելու այս դժուար կացութիւնը: Դժբախտաբար Նախընտրական քարոզարշաւը որեւէ ձեւով չիցքաթափեց լարուած մթնոլորտը. աւելի ճիշդը՝ գերլարեց եւ շիկացուց արդէն իսկ անհանդուրժողականութեամբ յատկանշուած հասարակական դաշտը:

Ընտրութիւններու Նախօրեակին գումարուած ՀՀ-ի Լիբանանի Շրջանային ժողովը, հայաստանեան իրավիճակին վերաբերեալ կը կատարէր հետեւեալ հաստատումը.

«ՀՀ-ի Լիբանանի 72-րդ Շրջանային ժողովը իր ամբողջական ու անվերապահ աջակցութիւնը կը յայտնէ ՀՀ-ի Հայաստանի կառոյցին բոլոր կեց-ւածքներուն՝ բողոքի ու անհնազանդութեան ցոյցերէն մինչեւ «Հայաստան» դաշինքի ձեռնարկում, որոնք նպատակը Հայաստանի ու անոր ժողովուրդին փրկութիւնն է եւ արցախեան Բ. պատերազմի աղետին պատասխանատու իշխանութիւններուն հեռացումը: Ուստի, ժողովը հայրենի ժողովուրդին կողմէ կ'ուղղէ համախմբուելու «Հայաստան» դաշինքին շուրջ՝ պաշտպանելու համար Հայաստանի պետականութիւնն ու հողային ամբողջականութիւնը եւ հեռացնելու հայրենակործան ու հողատու ներկայ իշխանութիւնը»:

Այս բանաձեւին մէջ կան վերջին շրջակին մեր երկրին ապրած ծանրագոյն հոլովոյթի ընդհանուր ուղղութիւնները: Բողոքի եւ անհնազանդութեան ցոյցերը հետեւած էին Նոյեմբեր 9-ի տըխրահնչակ յայտարարութեան: Քաղաքագիտական եւ հասարակագիտական տարրական օրինաչափութիւնները կը յուշէին, որ նման ծանր պարտութիւն կրած գլխաւոր պատասխանատուն պէտք է ներկայացնէր հրաժարական: Ընդդիմադիր դաշտի համախմբումը սակայն անձի հրաժարականով կամ իշխանութեան ստանձնումով չէր պայմանաւորէր ժողովուրդային շարժումը: Անցումային կառավարութիւնը պիտի վերահաստատէր ներհասարակական համերաշխութիւնը, պետութիւնը վերականգնէր, ազգային օրակարգը վերադարձնէր կառավարութեան սեղանին եւ անկէ ետք կազմակերպէր արտահերթ ընտրութիւններ: Ծարժումը չգանգուածայնացաւ տարբեր պատճառներով:

Այժմ, ինչպէս կը հաստատէ 72-րդ Շրջանային ժողովը, կայ տարածքային ամբողջականութեան եւ պետականութեան պաշտպանութեան հրամայական: Խախտած է Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը: Ռոտնձգութիւններ կատարուած են Հայաստանի Հանրապետութեան սահմաններուն ուղղութեամբ: Պարտուած վիճակի մէջ Երեւանը կը Նախապատրաստուի Նոր միակողմանի համաձայնագիրներու ստորագրութեան: Սահմանագծման եւ սահմանագտման գործողութիւններու անուան տակ Պաքոն կը Նախապատրաստուի արցախեան խնդիրը վերջնականապէս լուծել, իսկ Անգարան կը վերաբարձրածայնէ իր Նախապայմաններուն մասին:

Պարտուած ուժի, պարտուած գլխաւոր պատասխանատուի փոփոխութիւնը մեկնակետ է ու Նախապայման Նոր յանձնուողականութիւններու չդիմելու. ներհասարակական համերաշխութիւնը կայացնելու, պետականութեան դիրքերը վերամրակայելու եւ բանակցութիւններու Նոր էջ բանալու:

Վաղը անձի փոփոխութեան խնդիր չէ, որ դրուած է. ո՛չ ալ սոսկ իշխանափոխութիւն իրականացնելու տվորական կարգով: Խնդիր ուղղակիօրէն կը վերաբերի տարածքային ամբողջականութեան եւ պետականութեան պահպանման:

Համագգային այս երկու սկզբունքներու պաշտպանութեան յանձնառութիւնն է, որ պիտի կատարէ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետութեան տարածքին:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԲԱԶՄԱՀԱԶԱՐՆՈՑ
ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԻՆ ՎՐԱՅ



18 յունիսին՝ քարոզարշաւի վերջին օրը, «Հայաստան» դաշինքը Հանրապետութեան հրապարակին վրայ համախմբեց մեծաթիւ ժողովուրդ, որ եկած էր իր զօրակցութիւնը յայտնելու դաշինքին՝ այն հաւատքով եւ յոյսով, որ դաշինքին ճամբով կարելի պիտի ըլլայ Հայաստանը դուրս բերել ներկայ մղձաւանջային վիճակէն, վերականգնել հայրութեան ազգային արժանապատուութիւնը եւ գործել՝ կերտելու լաւ ու խոստմալից ապագայ:

Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքները այցելելէ, հաւաքներու եւ հանդիպումներու ճամբով քնակիչներուն կարիքներուն ծանօթանալէ ու դաշինքի Նախընտրական ծրագիրը ներկայացնելէ ետք, «Հայաստան» դաշինքի անդամները Հանրապետութեան հրապարակէն յայտարարեցին, որ իրենք պիտի գործեն Հայաստանի եւ հայրութեան գերագոյն շահերուն ի խնդիր:

Շար.ը՝ Էջ 7

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՅԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ
ՔՈՒԵՐԿՈՒԹԻՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԵՑԱՒ ՄԻՆՉՄԵ ԿԵՍ ԳԻՇԵՐ

Երէկ առաւօտեան ընթացք առաւ Իրանի Նախագահական ընտրութեան քուէարկութիւնը: Ընտրական կեդրոնները իրենց դռները բացին ընտարկելու իրաւունք ունեցող 59 միլիոն իրանցիներուն դիմաց, որպէսզի մասնակցին Նախագահական 13-րդ ընտրութեան: Նախագահի պաշտօնին համար կը մրցէին չորս անձեր՝ արդարադատական իշխանութեան ղեկավար Իպրահիմ Ռայիսի, Վարչակարգի շահի ճշդման խորհուրդի քարտուղար Մուհսէն Ռիսայի, խորհրդարանի փոխնախագահ Ամիր Հուսէյն Զատի-



զատէ Հաշիմի եւ Իրանի Կեդրոնական դրամատան կառավարիչ Ապտէլնասեր Համթի:

Շար.ը՝ Էջ 2

«ԱԶՐԱԿԵՅԾԱՆԻ՝ ՕԹԱՆ-ԻՆ
ԱՆՂԱՄԱԿՅՈՒԹԻՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է»
Կ'ԸՍԷ ՌՈՒՄ ԵՐԵՍՓՈԽԱՆ ՄԸ

Ազրայէճանը տէ ֆաքթօ կարելի է ՕԹԱՆ-ի անդամ Նկատել այն պահէն, երբ ազրայէճանական զինեալ ուժերը թրքական բանակին հետ կռուած են ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դէմ: Այս մասին ռուսական «Կազէթա» կայքին հետ գրոյցի ընթացքին ըսած է Տումայի պաշտպանութեան յանձնախումբի Նախագահի առաջին տեղակալ Ալեքսանտր Շերին:

Շար.ը՝ Էջ 2

ՔՐԵՄԼԻՆ՝ ԱԶՐԱԿԵՅԾԱՆԻ ՄԵՋ ԹՐԵԱԿԱՆ
ՈԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսիոյ արտաքին գործոց Նախարար Սերէյ Լաւրով մերժած է մեկնաբանել Ազրայէճանի մէջ թրքական ռազմակայաններու հաստատման հաւանականութեան մասին լուրերը՝ գտնուել կոչելով ըսի-ըսաւներ: Այս մասին հաղորդեց «ՌԻԱ Նովոսթի»-ն: «Մենք չենք ընկալած այդ հարցը, եւ այս լուրերը մենք չենք մեկնաբանել», ըսած է Ռուսիոյ արտաքին գործոց Նախարարը պիեւոռու իր պաշտօնակից Վլատիմիր Մաքեյի հետ

տրուած մամուլի ասուլիսի ընթացքին պատասխանելով համապատասխան հարցումին՝ անցնելով. «Ալիեւ այս հարցը պէտք է ընկալուի Փութինի հետ»:

Միւս կողմէ՝ Զերմին յայտարարեց. «Սօսնէ կը հետեւինք Ազրայէճանի մէջ թրքական ռազմակայանի հաւանական հաստատման մասին լուրերուն: Ասիկա քայլ մըն է, որ Ռուսիայէն կը պահանջ իր անվտանգութիւնն ու շահերը պաշտպանելու քայլեր որդեգրել»:

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԳ ԲԻՐՈՅԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Զորքշաքթի, 16 յունիս 2021-ի երեկոյեան, Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեան՝ ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեանի: Հանդիպման ընթացքին լայնօրէն ընկարկուցան Հայաստանի ներքին կացութեան, սփիւռքի եւ Հայաստան-սփիւռք յարաբերութեան առնչուած հարցեր:

ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆ.
«ՄԻԱՍԻՆ ԾԵՆԱՑՆԵՆՔ ՄԵՐ
ՏՈՒՆԸ, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»



Հայաստանի Նախկին Նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոպերթ Քոչարեան՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններուն Նախօրեակին ժողովուրդին յղեց հետեւեալ ուղերձը.

«Սիրելի՛ ժողովուրդ, Աւարտին մօտեցաւ արտահերթ ընտրութիւններու քարոզարշաւը: Անցած մէկ ամսուայ ընթացքում խմբակիցներիս հետ միասին շրջեցիք Հայաստանով մէկ: Վաղուց՝ 13 տարի ձեզ հիւր չէի եղել, շնորհակալ եմ հիւրընկալութեան ու ջերմ ընդունելութեան համար: Այս օրերին հազարաւոր մարդկանց ձեռք եմ սեղմել, Նայել եմ Նրանց աչքերին: Զեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ՝ արդե՞տք փոխուել էք այս տարիներին ընթացքում: Ու մեծ ուրախութեամբ պէտք է ասեմ՝ չէք փոխուել, մնացել էք աշխատասէր, տաղանդաւոր, պարզ խօսող, վատն ու լաւը

Շար.ը՝ Էջ 2

ԽՍՐԱԳՐԱԿԱՆ «ԱՊՈՍՏՈՒ»-Ի

ԴԷՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ



Հայ յեղափոխական դաշնակցության աշխարհասփիւռ կառոյցը ոտքի է կանգնել իր աջակցութիւնը յայտնելու «Հայաստան» դաշինքին, որն այսօրւայ պայմաններում Հայաստանի պետականութեան յարատեման եւ զարգացման միակ երաշխաւորն է:

Աշխարհի բոլոր անկիւններից Հաշնակցութեան կուսակցական մարմիններն ու յարակից կառոյցների եւ ըյոր միութիւնների պատասխանատուները կոչ են ուղղում իրենց հայրենաքնակ ըյորերին եւ եղբայրներին՝ մերժել չարիքի իշխանութիւնը եւ վերականգնել ազգայինը:

Իւրաքանչիւր դաշնակցականի համար հայրենիքը կայ եւ եղել է այն սրբութիւն սրբոցը, յանուն որի որպէս դաշնակցական մկրտուելու առաջին իսկ օրից երդուել է «բոլոր ուժերով, իսկ եթէ հարկ լինի՝ նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին»: Այդ երդմանը հաւատարմի մնալով՝ Հաշնակցութիւնն այսօր ասպարեզում է:

Հայաստանի անկախութիւնից ի վեր առաջին անգամ է, որ Հաշնակցութիւնն ընտրութիւններին մասնակցում է դաշինքով: Հաշնակցութեան համար այս ընտրութիւնները հերթական քաղաքական մրցավազք չեն: Սեղանին հայրենիքի լինելութեան հարցն է դըրնա: «Հայաստան» դաշինքի եւ Հաշնակցութեան համար գլխաւոր կողմնորոշիչը պետական կեանքում ազգային մտածողութեան վերակազմաւորումով համագային ներուժը արտաքին եւ ներքին մարտահրաւերներին ծառայեցնելու հրամայականն է:

Վերականգնելով Հայաստանի արտաքին քաղաքական վարկը՝ անհրաժեշտ է յստակեցնել պետական ռազմավարական առաջնահերթութիւնները, վերականգնել միջազգային հանրութեան եւ դաշնակիցների հետ ներկայումս խաթարուած յարաբերութիւնները եւ մշակել փոխլրացնող ու հաւասարակշռուած դիւանագիտական կապեր:

Թէ՛ Հաշնակցութեան եւ թէ՛ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Զեղարեանի անցած ուղին վկայակոչում են, որ այդ ուժերի միասնութեամբ հնարաւոր է իրականացնել վերոյիշեալ արտաքին քաղաքականութիւնը:

Այս համագործակցութեան միւս կարեւոր ճակատը Հայաստան-սփիւռք բնականոն փոխյարաբերութիւնների վերականգնման անհրաժեշտութիւնն է: Յիշենք, որ Ռոպերթ Զեղարեանի նախագահութեան օրօք Հայոց ցեղասպանութեան հարցը ներառուեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում, որը հնարաւորութիւն ստեղծեց ամբողջ հայութեան քաղաքական եւ տնտեսական ներուժը բարձրացնել ռազմավարական մակարդակի:

Այս ամէնի կողքին «Հայաստան» դաշինքի շուրջն է համախմբուած փորձառու եւ պետական կառավարման համակարգում իր արդիւնաւետ աշխատանքն ապացուցած մարդուժ, որն ունակ է երկիրը դուրս բերել առկա սոցիալ-տնտեսական ահագնացող ճգնաժամից, վերստեղծել պետական կառավարման առողջ եւ արդիւնաւետ համակարգ:

Վերը նշուածին զուգահեռ արդէաւի պատերազմից յետոյ հայկական բանակի հզօրացումը մնում է օրախնդիր եւ պատերազմի կանխման գլխաւոր երաշխիք: Միտումաւոր հեղինակագրկուած եւ քայքայման եզրին գտնուող բանակը, պարտուողական մտածողութեամբ հասարակութիւնը, պետական համակարգի թուլացած իրավիճակը, ժողովրդի կողմից հեղինակագրկուած եւ մերժուած իշխանութիւնը պարարտ հող են Հայաստանի դէմ նոր պատերազմ սանձազերծելու համար:

Եւ, ի վերջոյ, «Հայաստան» դաշինքն իր ազգային, քաղաքական, հասարակական եւ տնտեսական հեռանկարով արժանանալով համազգային վստահութեան, միակ ունակ ուժն է՝ վերացնելու հայութեանը ջլատող ներկայ բեւեռացումն ու բաժանարար գծերը եւ առաջնորդելու ազգն ու հայրենիքը դէպի համերաշխ, կայուն, կանխատեսելի, անվտանգ, արդար եւ շարունակաբար զարգացող ուժեղ Հայաստան:

ՀԱՅ ԱՂԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՈՒ ԵՒ ԶԱՆ ՖԵՏԱՅԻՆԵՐՈՒ ՍՈՒՐԲ ԱՐԵԱՄԲ ԹԱԹԱԽՈՒԱԾ ԴՐՕՇԸ՝ ՎԵՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Դիտելով դար մը եւ քառորդ ու աւելի ՀՀ Հաշնակցութեան փառաւոր անցեալը, նոր տեսիլքներով ու յանձնառութիւններով կը դիմաւորենք նաեւ ապագան, արդարեւ, այս կուսակցութիւնը ամրապինդ հաւատքով կը լարէ մեզ բոլորս՝ դիմագրաւելու մեր առջեւ ցցուող ազգային, ընկերային, քաղաքական ու մշակութային մարտահրաւերները:

Հայ ժողովուրդի հայրենատենչ երկունքէն ծնունդ առած Հայ յեղափոխական դաշնակցութեան կազմակերպչական կառոյցը, անոր հայրենանուէր ու ազգանուէր դարձ մը աւելի գոհաբերութիւնները՝ 2018-ի իշխանափոխութենէն ետք, 131-ամեայ մեր պատմութեան անձնօթ հայրենի մերօրեայ պետական կառոյցին շուրջ համախմբուած այրերու վոհմակին կողմէ Հաշնակցութեան փառաւոր անցեալը անամթաքար մշուշապատելու, թունաւորելու, անոր մէջ շերտաւորումներ տեսնելու, Հայաստանի եւ արտերկրի դաշնակցականներ պիտակաւորելու եւ աւելին, «Ազատութիւն կամ մահ» շեփորող Հաշնակցութեան վեհ դրօշը «վառելու այրելու» քստմնելի բացազանչութիւնները, անոր վրայ անգամ մը եւս տապալանքար դնելու անհիմն փորձերն ու պիղծ խօսքերը կը մնան դատապարտելի, զարհուրելի եւ ոչ հայալկայել: Այս ժօղովուները կը բեկանեն մեր ժողովուրդին միանութիւնը, կը թունաւորեն մարտունակ կազմակերպութեան նորահաս սերունդին հոգիները, կը խնդընդոտեն անոր դէպի փայլուն ապագայ երթը, եւ հայրենիքի ու հայ ժողովուրդի անկատար տենչերը իրականացնելու անոնց երազը կը խորտակեն՝ յազուրդ տալով հարեանս մեր դարաւոր թշնամիներու անկուշտ ախորժակներուն:

Հայ ժողովուրդի հոգիին ու հայրենի հողին մէջ կարսխուած գաղափարական այս հզօր խազմակերպութիւնը՝ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, սակայն, ինքզինք աւելի ուժականութեամբ պիտի զգասնակէ եւ նուիրաբերումի նոր չափանիշով մը իր լաւագոյնը պիտի ընձայաբերէ՝ յաւուն հայրենիքի եւ հայ ժողովուրդի գերագոյն նպատակներուն, յանուն մեր գոյապայքարի սրբազան գործին:

131 տարի առաջ, Հայ յեղափոխական դաշնակցութեան ծնունդը պատմական կարեւորագոյն իրադարձութիւններէ մէկը ըլլալով հանդերձ, եղաւ նաեւ անկիւնադարձային հանգրուան մը կեանքին մէջ սփիւռքացած հայ ժողովուրդին, որ բծախնդրօրէն եւ հաստատ համոզումով սատարեց հայապահպանման վեհ գործին՝ օտար ափերու վրայ ծնած անցեալի եւ մերօրեայ սերունդները կապելով մեր ազգային ւաւանդութիւններուն ու բարեկրուին, լուսաւորեց գանոնք հայ մշակութիւնը՝ ջահով՝ այլասերման բոլոր վտանգներուն դէմ:


ՀՀ Հաշնակցութիւնը հաւատց, թէ առանց կազմակերպչական կառոյցներու եւ զսպանկուած նուիրական աշխատանքի՝ կարելի պիտի ըլլայ օտարացնող այս ափերուն վրայ սփիւռքի նոր սերունդի հոգիին մէջ պահել ու զարգացնել հայրենասիրութեան մշակոյթն ու գոյատեւելու կամքը:

ՀՀ Հաշնակցութիւնն կուսակցութեան համար ինքնափառաբանումի ու գովասանքի խօսքերը միշտ ալ խոտոր ինչպէս են, սակայն Հայաստանի իրաժարեալ վարչապետին ռաժմի ու մարծով թանձրացած ելոյթները՝ քաղաքական կազմակերպութիւններու հասցէին եւ ի մասնաւորի 131 տարուան կեանք ունեցող ՀՀ Հաշնակցութեան, ղեկավարներու վարկաբեկումը, արդարութեան համար ծայր բարձրացնողներու կարանաւորումը խանդարեւ եւ մեր գիտակից կեանքերը ամենուրեք: Ահա կը վերագրեն անցեալի հաստատումները:

Հրաժարած, բայց վարչապետական աթոռին կառչած պրն. Փաշինեան, ձեր ապարդգի բերումով նաեւ՝ պատմաբանական հիմունքիւն ունեցող մարդ կը կարծեիք ձեզ, եւ ոչ անպայման քաղաքական ու երկիր ղեկավարող եակ, այսու գիրով կ'ուզեմ յետադարձ ակնարկով մը ինչեցնել ձեզ եւ ձեր նմանները, որ ՀՀ Հաշնակցութիւնը իր գոյութեան 131 տարւան ընթացքին եղաւ գերազանցապէս գլխազդի՝ ԳՈՐԽՈՒՆ եւ ՁՈՅԱԲԵՐՈՒԹԵԱՆ կուսակցութիւն եւ գերագոյն գործի յաջողութեան ի խնդիր ան տուաւ իր ամենալաւագոյնը ու գոհաբերութեան ոչ մէկ սահման ճանչնալով՝ հայ ժողովուրդի իրականութեան մէջ ստեղծել նուիրաբերութեան նոր չափանիշեր:

Գործի ու գոհողութեան ճամբով է, որ ՀՀ Հաշնակցութիւնն ու անոր ղեկավարութիւնը Օսմանեան բռնակալութեան օրերուն իսկ յաջողեցան հայ ժողովուրդը արթնցնել իր դարաւոր թմբիւրէ եւ ազատագրական պայքարի դրօշը բարձրացնել նոյնիսկ սուլթանին դէմ՝ ի խնդիր հայ մարդու ազատ ու անվաշկանող գոյատեւումի ու անխափան յառաջդիմութեան:

Պրն. Փաշինեան, գործի ու գոհողութեան ճամբով էր, որ Մեծ եղեռնէն հազիւ



երեք տարի ետք (ո՛վ կրնար երեւակայել), ՀՀ Հաշնակցութիւնը պիտի կարենար ի մի բերել հայ ժողովուրդի բեկորները եւ 6 դարու ստրկական գոյակիճակին վերջ տալով՝ մայիսեան վարդապետի ու պայծառ առաւօտ մը ստեղծել ազատ ու անկախ հայրենիքը: Փա՛ռք եւ հազար փա՛ռք ձեզ՝ դաշնակցական ղեկավարներ:

Գործի ու գոհողութեան ճամբով էր, որ 1918 թուականին, նորանկախ Հայաստանի ճգնաժամային օրերուն, ՀՀ Հաշնակցութիւնը յանդուգն վճռակամութեամբ կուրծք ցցեց բռնադատական սարսափ յառաջացուցած կարմիր բանակին դէմ՝ ամրագրելով նուիրաբերումի եզակի չափանիշ մը եւս եւ պատկառանք յառաջացնելով նոյնիսկ գերպետութիւններու մօտ:

Ու տակաւին, լաւ պիտի ինչես՝ պրն. Փաշինեան, հորիորդային Միութեան տարիներուն, գործի ու գոհաբերութեան անզուգական չափանիշով էր, որ ՀՀ Հաշնակցութիւնը սփիւռքի գաղութներուն մէջ յաջողեցաւ ոչ միայն հայապահպանումի ու հայալեւորումի անախիճութեան կռուաններ ստեղծել, այլ նաեւ հայ երիտասարդութեան հոգիներուն մէջ վառ պահեց յեղափոխական նկարագիրը, ծաւալեց քաղաքական հսկայ գործունեութիւն, դէմ դրաւ պոլշէիկեան չարամիտ միջամտութիւններուն ու իր շարքայիններէն ամենէն ընտիրները նուիրաբերեց հայ ժողովուրդի պաշտպանութեան բազինին, երբ արտերկրի մէջ վտանգուեցաւ հայ գաղութներու ապահովութիւնը:

Այո՛, պրն. Փաշինեան, գոհաբերութեան ու գործի նոյն յանձնառութեամբ՝ ՀՀ Հաշնակցութիւնը դարձեալ գտնուեցաւ առաջին գծի վրայ, երբ հայրենիքի ու Արցախի ազատամարտի ահագնազը ինչեց: Դարաբադի անախիճ լեռներուն թէ՛ Հայաստանի սահմաններուն վրայ, երեսանի փողոցներուն մէջ թէ խորհրդարանի բեմէն, Հաշնակցութիւնը մնաց պատմե՛լի վրայ՝ հայ ժողովուրդի կանչին ու մտահոգութիւններուն ականջաւոր:

Հպարտութեամբ կ'արձանագրեն, որ հայ ժողովուրդի նորօրեայ պատմութեան մէջ ընդհանրապէս, եւ մասնաւորաբար Արցախի անկախացման ու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին մէջ ՀՀ Հաշնակցութիւնը ոչ միայն եղաւ մասնակից, այլեւ ղեկավարող, ոչ թէ հետեւող, այլեւ նախաձեռնող, ոչ թէ դիտող, այլեւ մարտնչող կազմակերպութիւն, նոյնիսկ այն օրերուն, երբ Հայաստանի Հանրապետութեան տըխրահնչակ նախագահ Ն. Տէր Պետրոսեան կալանաւորեց անոր ղեկավարները ու արտաքսեց զայն իր իսկ ծնունդ տուած անկախ հայրենիքէն, թալանեց անոր լրատուական գրասենեակներն ու կառոյցները, եւ հիմա դո՛ւն՝ պրն. Փաշինեան, Հաշնակցութեան խորհրդանիշ զինանշանով դրոշմուած սրբութիւն սրբոց հայ ազատամարտիկներու, ջան ֆետալիներու արեամբ թաքախուած Հաշնակցութեան դրօշը այրելու անպատիւ քարոզչութեանը կիզակնելը կը դարձնէ եւ այդպիսով կ'ուզեն տապալանքար դնել յանուն հայրենիքին եւ հայ ժողովուրդին իր արինը նուիրաբերած կուսակցութեան վրայ: Պրն. Փաշինեան, ժամանակի արդար տնօրինումով այսօր գոյութեան չունին Հաշնակցութեան դրօշէն սարսափող սուլթանները, թալանքները, եւ վերներն ու սուլթանները, այո՛, մոգական ուժականութեամբ ոտքի՝ է Հաշնակցութիւնը եւ պիտի մնայ անդէտեւ ու անշարժ իր հաւատամքին մէջ ու հայրենի հողին վրայ՝ մայր Հայաստանի մէջ ընդմիշտ:

Պրն. Փաշինեան, դուն լաւ գիտես Հաշնակցութիւնը միայն քաղաքական կազմակերպութիւն չէ, ան մշտական գաղափարական հնոց է, Հաշնակցութեան հնոցին մէջ ձեւաւորուած ու մըլըրուած են հարիւր հազարաւոր կուսակցական ընկեր-ընկերուիներ՝ Զրիտափորներու, Ռոստոմներու, Սիմոն Չաւարեաններու Թեփիքեաններու եւ բիւրաւոր ջան ֆետալիներու շունչով երդում տուած Հաշնակցութեան դրօշին ու զինանշանին վրայ, որ՝ «բոլոր ուժերով, իսկ եթէ հարկ ըլլայ նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին»: Ուրքի եկո՛ւր, պրն. Փաշինեան, դո՛ւն՝ որպէս առաջնորդ եւ ղեկավար, չկարողացար չեփիւրանքներով ու սարդանքներով ղեկավարել Հայաստան աշխարհը հայոց

ՅԱԿՈԲ ՏԱՆՊԱՇԵԱՆ
Շար.ը՝ էջ 6

ԻԼՀԱՄ ԱԼԻԵԻԻ ՄՂՁԱԽԱՆՁԸ



Այսօր անգամ մը եւս կ'անդրդառնանք, թէ ինչպիսի՛նսանելի նուէր մըն է, որ ըրած է թշնամիին Նիկոլ Փաշինեանի պարտութեան վարչակարգը սնուցանելով Ալիեի հիւանդկախ երեսակայութիւնը: Եւ ինչպիսի՛ն՝ աններելի առաւելութիւն մը զիջած ենք թշնամիին մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, 44-օրեայ պատերազմի վաղորդային լքելով մեր անկախ պետականութեան սանձերը եւ արտօսելով, որ Փաշինեան խլէ այդ սանձերը եւ իր աւերը շարունակէ գործել անպատիժ: Եւ ամէն օր աւելի նուաստացը-նել մեզ եւ մեր երկիրը Ալիեի լկտի գոռոզամտութեան առջեւ:

Ինչո՞ւ չենք խօսիր մեր այս հաւաքական անփութութեան մասին: Չե՛նք ինչէր «Հայաստանի փրկութեան շարժման» գերմարդկային ճիգերը մեր հաւաքական խոճմտանքը ցնցելու եւ երկրի քաղաքացիական հասարակութիւնը իր տեղէն շարժելու...

Հիմա կը տեսնենք, որ մարդիկ լայն գանգուածներով փախուստ կու տային երկրէն. այսինքն՝ փաշինեանական աղէտէ՛ն, երբ ազգին անկեղծ զինուորները գիշեր-ցերեկ կ'ողողէին հրապարակները դէմ դնելով պարտութեան վարչակարգի ոստիկանութեան կամայական միջամտութիւններուն:

Այժմ, կարեւոր է, որ անկեղծ գնահատական տանք վերջին ամիսներու իրականութեան: Ոչ մէկ կասկած, որ պարտութեան վարչակարգի թուամորթութիւնը Իլիւհամ Ալիեի երազած դրախտն էր յետպատերազմեան այս կացութեան մէջ: Ան հրապարակաւ կը ծաղրէր Փաշինեանն ու անոր կառավարութիւնը: Ան կը ժպրիւր նախատել մեր ժողովուրդը: Ան կը տնքար իրեն շնորհուած յաղթանակներով: Հրապարակաւ կը սրբապղծէր մեր սրբատեղիները: Կ'անարգէր մեր դրօշը: Կը բռնաբարէր մեր հայրենիքի սահմանները: Ամէ՛նէն անուանարկիչ ձեւերով, ան կ'անպատուէր հայ ռազմագերիները եւ ի լուր աշխարհի կը յայտարարէր, թէ մեր ազգը անչիղ հաւաքականութիւն մըն էր եւ արժանի չէր ինքնիշխան պետականութիւն ունենալու: Այսինքն էինք այնքան ապիկա՛ր, որ յանկեղծ ինք եւս սկսաւ հաւատալ իր կարծեցեալ ուժին եւ հաւատաց, որ կրնար քաղաքականութիւն պարտարդէ Հայաստանին եւ կրնար նոր պատերազմով սպառնալ այս զգետնուած անգորին...

Այո՛, սահման չունէր Իլիւհամ Ալիեի մտքի սատիզ-մը, քանի որ սահման չունէր պարտութեան վարչակարգի անորակելի ձեռնթափութիւնը ալիեեան քմահաճոյքին առջեւ: Նոյեմբեր 9-ի ամօթալի համաձայնագիրին յաջորդեցին Ալիեի շարունակական ոտնձգութիւնները: Ալիեի գօրծերը ազատօրէն մտան մեր տուններէ ներս: Ազատօրէն բանակցեցան մեր դռներուն առջեւ: Իսկ պարտութեան վարչակարգը օրը-օրին փորձեց արդարացնել իր յանցաւոր անգործութիւնը՝ պատճառաբանելով, որ Ալիե իրաւունք ունէր, քանի որ այդ տարածքները - ի՛նչ հեգնանք եւ ի՛նչ ստորութիւն - մաս կը կազմէին հորիորդային Ազրպէյճանին... Մենք կ'ապրեինք մեր ազգային հոգեկեանին, եւ այս գէշ երազը պէտք էր անպայման թօթափել մեր ճնշուած երեսակայութեան: Ասիկա այժմ վերջ կը գտնէ «Հայաստան» դաշինքի հզօր յաղթարշաւով:

Այսօր յստակ է: Եթէ հայը պիտի կրնայ ապրիլ ինքզինքին հետ, միանգամընտրիշտ վերջ պէտք է գտնէ ալիեներուն այս լալիշ մեղաւմիտը: Եւ ան արդէն վերջ կը գտնէ: Պէտք է պատկերացնել, թէ ինչպիսի՛ մղձաւանք կը տիրէ այս պահուն Ազրպէյճանի նախագահական պալատի միջանցքներուն մէջ:

Իլիւհամ Ալիե լաւ կը ինչէ իր հօր՝ Պալաւոր Ալիեի սարսափը ամէն անգամ որ վերջինս ինքզինք կը զըտնէր նախագահ Զեղարեանին հետ դէմ դիմաց Արցախի բանակցային պալատի միջանցքներուն մէջ: Իլիւհամ Ալիե գիտէ, թէ համրուած են իր ամբարտաւանութեան օրերը: Ան լաւ գիտէ, թէ հասած են նաեւ իր հաշունտութեան օրերը: Բադին, Կոքբադին, Սիւդին, Չարիադին արդէն շոգիացած են մեղտեղէն:

Շուտով պիտի փոխուին խաղին կանոնները: Շուտով խաղադատականը շուտ պիտի գայ Ալիեի աչքերուն առջեւ, եւ նոր, ինքնավստահ, արժանապատիւ եւ ուժեղ Հայաստանն է, որ պիտի մտնէ պատմութեան ասպարէզ:

Այո՛, դժուար ըլլալու է անցման այս շրջանը: Այո՛, ականապատուած է մեր կեանքի այս տարածքը: Բայց այսօ՛ր է ճշմարտութեան վայրկեանը դիմագրաւելու օրը: Հայ ա՛զգ, այս մարտահրաւերը քեզի կը սպասէ: Ուժեղ մարդոց մարտահրաւերն է ասիկա: Դուն կրնաս շրջել ծուռ դարձած այս անիւը: Դուն կրնաս այրել բոլոր շինծու սահմանները:

Հիմա արդէն Ալիեի կարգն է՝ «քառսուն գոմշու կաշիով» պաշտպանուելու: Դուն կրնաս այդ մեծ շըրջադարձը իրագործել: Դուն կրնաս տեր կանգնիլ քու հողիդ եւ արժանապատուութեանը: ԴՈՒՆ ԿՐՆԱՐ: ԴՈՒՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՐՆԱՐ: ԶՈՒ ՏԵՍԱԿՐԷ, ՈՐ ԿՐ ՀԱՍՏԱՏԷ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼԶՈՒԹԵԱՆ ԶՎՓԱՆԻՇՆԵՐԸ: ԴՈՒՆ ԵՍ ԱՅՍ ՏԱՆ ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆԷ: ԱՅԼ ՄԱՆԱԴՆԵՐԻ ՄԻԱՅՆ ԴՈՒՆ ԵՍ ԱՅՍ ՀԱՅԻՆԻՔԻՆ ԿԱՏԱՐՆԵԼԷ ԵՒ ԱՆՆԱՆՈՒՆ ԶԻՆՈՒՆ: ՊՆՏԻՔԵՂԷ:

ԿԱՐՈ ԱՐՄԵՆԵԱՆ

16 յունիս, 2021

ԱՖԻԼ AFHIL
HEALTH CLUB

ՄՊԱՍԵԼՈՎ ՅԱՌԱԶԻԿԱՅ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ` 21 ՅՈՒՆԻՍԸ

Ամենք խենթ կը ծնինը:
Ոմանք այդպես կը մնան:
«Սպասելով Կոտոյին»:
ՍԱՄՈՒԷԼ ՊԷՔԷԹ
թատերագիր, Ի. դար

Արդեն մէկ օրէն՝ 20 յունիսին, Յայաստանի քաղաքացիները պիտի քուէարկեն, ըստրելու համար Ազգային ժողովը բաղկացնելու կոչւած կուսակցութիւններու ցանկերը:

Ճշդում մը կարելոր է. պիտի քուէարկեն Յայաստանի հայաստանաբնակ քաղաքացիները եւ պետական պաշտօնով արտասահման գտնուողները:

Արդեն սփիւռքահայը քուէարկելու իրաւունք չունի: Չրկուած է իր երազած-սիրած հայրենիքին մասին գործնապէս կարծիք յայտնելու իրաւունքը:

Յիմա արտասահման գտնուող արտագնայ աշխատանքի կամ այլ պատճառներով Յայաստանի քաղաքացին եւս իր ընտրելու իրաւունքէն պիտի զրկուի: Այլ առիթներով յիշեցուցած են, որ, օրինակ, երկրէն դուրս գտնուող ֆրանսացիները ոչ միայն կը քուէարկեն, այլ ունին իրենց պատգամաւորները երկրի Ազգային ժողովին մէջ:

Ըսենք՝ ազգի միութիւն սեւեռող քաղաքական հասունութեան հարց, եւ անցնինք:

Խօսինք Յայաստանի թեժացած մթնոլորտին մասին:

Նիկոլ Փաշինեանի ընտրաճանք 2018-ի թատրոնին աւելի սրուած կրկնութիւն է, որ տեսական ընդդիմադրութիւն է «օլիկարխ»-ներու եւ «էլիտա»-ի դէմ, նախանձ, ատելութիւն եւ կիրք հրահրելու անորակ ամբոխավարութիւն, գոր կը կոչենք ամբոխահաճութիւն, **պոպուլիզմ**՝ իշխանութիւն ձեռք բերելու կամ պահելու համար: Ֆրանսայի նախագահներէ մին, երբ ընդդիմադիր էր, կը գործածէր «մայայու պետական յեղաշրջում» (Coup d'Etat permanent, Francois Mitterrand) տարազը: Եթէ իշխանութիւն դարձած ընդդիմադիրը շարունակէ անցեալի կարգախօսներով հրապարակ գալ, այդ քաղաքական ղեկավարի ընթացք չէ, արդարանալի չէ այդ ընել: Ամբողջ երկիրը կը յայտնուի մէկը միւսին դէմ վիճակին մէջ:

Փաշինեան երբ ժողովուրդին կը դիմէ, անոր վստահութիւնը ստանալու համար, պէտք է նախ իր երեք տարուան ղեկավարման հաշուետուութիւնը ընէ, խօսի ձեռք բերած դրական եւ բացասական արդիւնքներուն մասին: Կարծեմք երեք տարի առաջուան տրիբունն է, որ կ'առաջնորդէ դժգոհութիւններու եւ անկալութիւններու ալիքին վրայ տատառող քաղաքացիներու զանգուածը:

Փաշինեան ըսած էր, որ ոչինչ պիտի ընէ առանց ժողովուրդի հաւանութեան:

Ե՛րբ եւ ո՛ր ժողովուրդի հաւանութեամբ միլիոններու պարզեալձանքներ բաժնեց իւրայիններուն: Միթէ այս քաղաքավար եւ օրինակացուած ձեռք չէ՞ր քննադատուած դատաւիտեալութեան «թալանչիութեան»:

Առանց ժողովուրդի հաւանութեան ոչինչ ընելու խոստում տուած Փաշինեան, այդ մոռցաւ, մոռցաւ նոյնիսկ իր համախոհներու մեծամասնութեամբ կազմուած Ազգային ժողովը, մոռցաւ իր խմբակից նախարարները, առանձին գնաց անձնատուական (**կապիտուալցիա**) եռակողմանի յայտարարութիւնը ստորագրելու: Չանհանգստացաւ, երբ նախարարներ հրաժարեցան: Միթէ այս վերաբերումը սահմանադրական եւ ժողովրդավարական կարգի, գործակիցներու եւ տրուած խոստումի արհամարհանք չէ՞ր:

Յայաստանի գիտակից քաղաքացիին եւ սփիւռքի հայրենասեր եւ մտահոգ հայերը հարց պէտք է տան, թէ ինչպիսի՞ Յայաստանի մը ղեկավարի պաշտօնին տիրացած էր Փաշինեան երեք տարի առաջ, եւ հիմա ինչպիսի՞ Յայաստանով մը կը ներկայանայ ժողովուրդի դատին եւ վստահութեան: Յայը, որը մտութեամբ բաղդատութիւն պէտք է ընէ. հազար տարի գոհրէ եւ հաշմանդամներ, Արցախի 75 տոկոսի կորուստ, անփառունակ պարտութիւն, նաեւ Յայաստանէն հողամասեր պոկելու ագրայէճանական ցանկութիւններու դէմ անգործութիւն, սահմաններու անպաշտպանութիւն, պառակտուած ժողովուրդ եւ արտագաղթ:

Այս բոլորը անտեսելով, Փաշինեան ելքի դուռ կը փնտռէ իր թաւշայ հռետորաբանութիւնը փոխարինելով պողպատեայ յեղափոխութեամբ, այսինքն՝ քաղաքացիական պատերազմի յաղթանակով փոխարինելու թշնամիին դէմ պարտութիւնը:

Դեռ երէկ էր, որ զինուորական ծառայութիւնէ փախուստ տուած Փաշինեան բարձրագոյն կը յայտարարէր, որ ինք է գերադասելի հրամանատարը, բաւակի եւ անոր գորավարներուն պէտքը, հիմա պարտութեան առթած գորշութեան մէջ կը ձգտի հեղինակագրել իրաւ հրամանատարները, յարուցանելով այլեւս սովորական դարձած եւ ամէն տեղ կրկնուող քրեական գործեր:

Բայց ինչո՞ւ քրեական գործ չի յարուցաներ գերագոյն ՅՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԴԷՄ, որ գերագոյն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՐԻՆ Է: Թէեւ այս սկզբունք է, եւ տեղ չունի թաւշի եւ պողպատի տրամաբանութեան մէջ: Պարզ չէ՞, որ բանակի պարտութիւնը կ'անձնաւորէ ոչ թէ շարքային զինուորը, այլեւ՝ հրամանատարը, ան, որ կը հրամայէ, ան, որ անձնատուր կ'ըլլայ, եւ ո՛չ խրամատի մէջ նստած հրաման գործադրողը:

Այս մթնոլորտին մէջ կը զարմանամ, որ աղէտի մատնուած երկրին մէջ, նաեւ՝ դուրսը, դեռ կան մարդիկ, որոնք կացութեան ծանրութեան չեն անդրադառնար եւ կը լսեն ժամանակավրէպ դարձած քննախնդրութեան հռետորքը:



տորաբանութիւնը: Կը խորհիմ, որ հայ մտաւորականութիւնը, գրողներ, ակադեմիկոսներ, տնտեսագետներ, արուեստագետներ եւ միւսները, բաւարար չափով չեն առաջնորդէր լուսաբանական աշխատանքը:

Կը զարմանամ նաեւ, որ ո՛չ նախագահը, ո՛չ Ընտրական կեդրոնական մարմինը, ո՛չ դատարանները, հրապարակ կու գան իշխանութեան չարաշահման հարցերով: Այսպէս, բոլոր թեկնածուներուն հաւասար իրաւունք եւ պարտաւորութիւն ունեցող թեկնածու Փաշինեանը, երբ վարչապետի պաշտօնակատարի հանգամանքով չի տեղափոխուիր, այլ՝ որպէս սոսկ քաղաքացի ընտրապայքարի համար, ինչո՞ւ՝ օգտագործուին պետական միջոցները, ոստիկանական ինքնաշարժներու շարասիւնը, ոստիկանական ջոկատները, մարզպետները, համայնքապետները, դպրոցներու տնօրէնները, պետական հիմնարկներու պատասխանատուները՝ քաղաքացիներուն վրայ ճշուր բանեցնելու համար:

Նաեւ ճիշդ պէտք է ըմբռնել իրաւունք եւ պարտաւորութիւն: Ժամանակաւոր կառավարութիւն եւ վարչապետ լիիրաւ իրաւունքներ չունին, այս սկզբունք է, հիմնական որոշումներ կայացնելու եւ յանձնառութիւններ ընդունելու: Իրենք պարտաւոր են ընթացիկ հարցերուն լուծումներով զբաղելու, այդքան, ինչպէս ֆրանսայի եւ այլ ժողովրդավարական երկրի մէջ կ'ըսեն՝ s'occupe de l'expédier les affaires courantes՝ սպասելով ընտրութեան արդիւնքին եւ նոր կառավարութեան կազմութեան:

Յայաստանի մէջ ստեղծուած մթնոլորտի մասին երբ կը տեղեկանամ, երբ անոր մասին կը մտածեմ, ես ինձի հարց կու տամ, թէ ինչո՞ւ ժողովուրդը, անմիջականի եւ անոր առթած յուզումները եւ կիրքերը յարգահարելով, չ'առաջնորդուիր ազգի եւ հայրենիքի ինտելեթեան եւ ապագայի հարցերով, դիմակայելու համար տեսանելի վտանգները եւ սպառնալիքները: Միթէ այնքա՞ն ընկճուած ենք, կորսնցուցած ենք մեր իրատեսութիւնը, որ չենք անդրադառնար, թէ պատին զարնուած ենք եւ այս ընթացքով պիտի շարունակենք պատին զարնուիլ: Պատ, որ անպայման թշնամին չէ, այլ մե՛նք ենք:

Տեսակաւոր հռետորաբանութիւնները անպայման չեն վայելէր իմաստութեան եւ իրատեսութեան մասին: Դիրքապաշտութիւնը, ներքը եւ դուրսը, միշտ կ'ըսած է մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան ուժը:

Շաքաւք մը ետք ականատես պիտի ըլլա՞նք ազգային զարթոնող իմաստութեամբ ազգային-քաղաքական արդիւնքի մը, թէ՞...

Մղձաւանք ու յուզում մեղմելու եւ յաղթահարելու բալասան են արուեստն ու գրականութիւնը: Սամուէլ Պէքէթ, Ի. դարու մեծ թատերագիրը, իր «Սպասելով Կոտոյին» երկին մէջ կ'ըսէ. « Ամենքս խենթ կը ծնինք: Ոմանք այդպէս կը մնան»:

Վաղը՝ ընտրութիւն կատարելէ առաջ, մենք մեզ դիտենք Սամուէլ Պէքէթի մեր առջեւ դրած հայելիին մէջ: Այդ ճիգը բարիք կ'ըլլայ ազգին եւ հայրենիքին: Ի՞նչ ծնած ենք եւ ի՞նչ ենք:

Վաղը Պէքէթի հայելին պիտի ըսէ, թէ ո՛վ ենք եւ ի՞նչ ենք...

ՍԱՐԸ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Փարիզ

ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Սրբոց Բառասկից Մանկանց եկեղեցին կառիքը ունի տնտես մարիկի: Գետաքըրոնողներն կը խնդրուի դիմել թաղական խորհուրդի գրասենեակ, առաւօտեան ժամը 9:00-էն 12:00 կամ հեռաձայնել 01-266087 եւ 81-336843 թիւերուն:

ՄՐԲՈՑ ԶԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՑ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՐԴ

ԱՆՅՐԱԺԵՇՏ Ե ԶԻՇԵՑՆԵԼ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՕՐՈՎ ՍՏԵՂԾՈՒԹՅԱՒ ՄԵՆԱՇՆՈՐՀԷԱԼՆԵՐՈՒՆ ԵՒ ՕԼԻԿԱՐԽԵՐՈՒՆ ԳԱՍԱԿԱՐԳԸ, ՈՒ ԽԱՒԱՐԻ

ԵՒ ԹՇՈՒՎԱՌՈՒԹԵԱՆ ՄԱՏՆՈՒԹՅԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԵՒ ՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՎԵՐԱԼՈՒՍԱՒՈՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ

18 օգոստոս 2016-ին գրած էի « Զ ա յ ա ս տ ու ն ի Զ ա ն ր ա պ ե տ ու լ թ ե ա ն Ա ն կ ա խ ու թ ե ա ն հռչակագիրը եւ ազգային հարստութեան կառավարումը ու հաշուետուութիւնը » (1) խորագիրով ուսումնասիրական յօդուած մը, որ անհրաժեշտ է թարմացնելով վերլիչեցնել հայ ժողովուրդին՝ կիրակի, 20 յունիսի Յայաստանի խորհրդարանական ընտրութիւններուն նախօրեակին:

Նախ, շուտով տամ այս նոր խորագիրին պատասխանը: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը (LSՊ)՝ Նիկոլ Փաշինեանին վարպետն ու հովանաւորն էր այդ տիրահռչակ նախագահը, որ.

1. Ստեղծեց շուրջ 2000 օլիկարխ (ոմանք կ'ըսեն 5000), երբ հորդորային շրջակին գործող ձեռնարկութիւններն ու գործարանները չնչին գումարներով եւ առանց նախապայմանի, նոյնիսկ **խոստումագիրներով (վաուչերային), առանց գումարի** սեփականաշնորհեց իր մերձաւորներուն, որոնք իսկոյն սակաւապէտ՝ օլիկարխ դարձան եւ անոնց մեծամասնութիւնը փակեց գործարանները եւ թուրքիոյ ու Իրանի վաճառք մեքենաներն ու հասւոցները, նոյնիսկ գործարաններուն դռներն ու պատուհանները, գործազուրկ ընելով հազարաւորներ:

2. Փակեց իր տեսակին մէջ հորհրդային Միութեան մեծագոյն «Նախիրտ» գործարանը՝ անգործութեան մատնելով հազարներ եւ զրկելով զանոց եկամուտէ:

3. Դադրեցուց կորիզային ելեկտրակայանի աշխատանքը, որ կը մատակարարէր Յայաստանի ելեկտրակայանութեան մէկ երրորդէն աւելին, խաւարի մատնեց Յայաստանը, եւ ժողովուրդը ստիպուեցաւ ծառերը կտրել վառելիսիւփ համար. թշուառութիւն, անգործութիւն, աղքատութիւն, խաւար եւ արտագաղթ՝ շուրջ 800 հազար մարդ:

4. Այսքան քանդում բաւարար չէր Լեւոն Տէր Պետրոսեանին համար, ինքն ալ, իր կարգին, 153 միլիոն տոլար կ'իրացնէ եւ երկրէն դուրս կը հանէ, երբ այդ տարիներուն Յայաստանի մէկ տարուան պետական պիւտճէն կը հաշուէր շուրջ 300 միլիոն տոլար (2), (3), (4):

Խորհրդային համակարգէն յանկարծ «ազատ տնտեսութիւն» ուսումը իրականութեան մէջ հայրենիքի ազգային հարստութեան թալանին ու իւրացումին վերածուեցաւ իշխանութեան եւ անոր մօտիկ խումբ մը մարդոց կողմէ, որոնք նաեւ տիրացան «ցլեանս» **մենաշնորհներու:**

5. Այս ալ բաւարար չէր: LSՊ որոշած էր 6 տարի տեւած՝ 1988-1994, արեան գինով ազատագրուած Արցախէն տարածքներ առանց նախապայմանի վերադարձնել ազերիին՝ ստոյգ յաղթանակը վերածելով ամօթալի պարտութեան: Համաշխարհային պատմութեան մէջ հանդիպած չենք այսպիսի դէպքի, որ փոխանակ յաղթանակը ամրագրելու, երկրին սահմանները հաստատութեան եւ ի՞ր պայմանները պարտադրելու նախադարձակ ու պարտուած թշնամիին՝ երկիր մը յաղթանակէն ետք կամաւոր կերպով որոշէ իր հողերը նուիրել թշնամիին:

Այս բոլոր ազգակործան վարքագիծին պատճառով, հայ ժողովուրդը փետրուար 1998-ին, իր նստաշրջանի աւարտէն առաջ, Լեւոն Տէր Պետրոսեանը դուրս չարտեց, պաշտօնակ ըրաւ եւ Ռոպերթ Զոհրաբեանը նախագահ դարձաւ:

Քոչարեան ճարտարութեամբ շրջեց Յայաստանի գահավիժող այս ընթացքը: Կարճ ժամանակի մէջ Յայաստանը վերածեց տնտեսապէս յարտաւ բարգաւաճող երկրի: Վերաբացաւ կորիզային ելեկտրակայանը՝ լուսաւորեց Յայաստանը: Սեփականաշնորհումներ կատարեց ՊԱՅՄԱՆԱՏՈՐԻՎ. Նախ՝ կանխիկ վճարումի դիմաց եւ գործարանը, ձեռնարկութիւնը բանեցնելու եւ մարդուժը աւելցնելու պայմաններով, թէ ոչ՝ կաւուածք վը վերադառնար պետութեան: Այս ձեւով սեփականաշնորհուած է շուրջ 4590 պարագայ, որուն շնորհիւ պետութիւնը ստացած է աւելի քան 122 մի-



լիառ դրամ եւ 108 միլիոն տոլար: Եթէ քաղաւտենք տարբերութիւնը՝ սեփականաշնորհումի առաջին փուլին հետ (LSՊ), պետական ունեցուածքի սեփականաշնորհումէն ստացուած մուտքերը գրեթէ 10-12 անգամ աւելի էին (5):

Եւ ահա LSՊ-ի պաշտօնագրկումէն 21 տարի ետք, իր սանը, աշկերտը՝ աղետաբեր Նիկոլ Փաշինեան, 2018-ին, տուտրով, կտեծ խոստումներով, շատախօսութեամբ, առանց պետական ծրագիրի, ամբիկեան յայտնի «զու-նաւոր յեղափոխութեան մեքենայով», որ տակնուվրայ ըրաւ արաբական աշխարհը, Վրաստանն ու Ուքրաինան, տիրացաւ իշխանութեան ու շատ աւելիով գործադրեց LSՊ-ի



անաւարտ մնացած թուրք-ազերիին ծառայող ծրագիրը՝ տակնուվրայ ընելով Յայաստանն ու Արցախը, սուգի մատնելով համայն հայ ժողովուրդը:

Յայաստանի եւ սփիւռքի հայութիւնը սեւեռու եւ սպիտակներու բաժնեց, կրթական ծրագիրը **թըքահաճոյ դարձուց**, հայոց պատմութեան դասագիրքերը աղաւաղեց, Արեւմտեան Յայաստանը Անատոլիի վերածեց, հայոց ազգային եկեղեցւոյ դէմ պայքարեցաւ, քայքայեց արդարադատութիւնը, բանակն ու ապահովական մարմինները, ամենուրեք ատելութիւն սերմանեց: Գիւղատնտեսութեան, մշակոյթի եւ սփիւռքի նախարարութիւնները ջնջեց, հայրենի պարտադիր ուսումը վերցուց համալսարանի ծրագիրէն եւ տնտեսութիւնը բանդեց: Բնակլան դաշնակիցներուն հետ յարաբերութիւնը քայքայեց: Իսկ ամենէն ահաւորը, իբրեւ գերագոյն հրամանատար՝ անհասկնալի եւ նուաստացուցիչ պարտութեամբ, Արցախէն ու նոյնիսկ Յայաստանէն տարածքներ յանձնեց թշնամիին՝ ազերիին, հրապարակաւ **հպարտանալով իր այս պարտութեամբ...**

Սակայն հայ ժողովուրդը չկրցաւ դուրս չարտել այս դաւաճանը, այնպէս, ինչպէս 1998-ին կատարեց LSՊ-ին... դաւադիրները ասոր պատրաստուած էին: Այժմ հայ ժողովուրդը ոսկի առիթը ունի իր գերագոյն պարտքը հաստուցելու եւ դուրս չարտելու գայն, կանխահաս ընտրութիւններուն ճամբով՝ 20 յունիս 2021-ին:

«Յայաստան» դաշինքը եւ անոր ղեկավարը՝ Ռոպերթ Զոհրաբեան ունին **ծրագիրը, փորձառութիւնը, կարողութիւնն ու հաւանքը**՝ այնպէս ինչպէս 1998-ին, նաեւ այժմ, Յայաստանն ու Արցախը փրկելու եւ դուրս բերելու դէպի անդունդ գլորուող այս հակադէպ ազգակործան ծրագիրէն ու աղետէն:

Մեր քուէները անպայման պիտի տանք «Յայաստան» դաշինքին:

ՅԱՐՈՒԹ ԶԵՔԻՏԵԱՆ

16 յունիս 2021
haroutchekijian.wordpress.com

(1)
https://www.aztagdaily.com/archives/310121
(2)
https://www.aztagdaily.com/archives/475937
(3) http://politik.am/amerikyan-mamul-ter-petrosyany-ir-nakhaghahutyany-taninerin-hayastanic-hanel-e-153-mln-dolar
(4) http://news.newsfeed1.ru/1232-american-press-ter-petrosyan-withdrew-153-million-from-armenia-during-his-presidency?fbclid
(5) https://news.am/arm/reviews/629.html

ՓԻՂԵՐՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԱՐՇԱԻԸ

Այս արշավը կը սկսի մարտ ամսուն, երբ 17 փիղեր, որոնցմէ երեքը ծագուկներ են, յանկարծ կը լքեն Չինաստանի Եունան նահանգին մէջի իրենց պահպանուած բնակավայրը եւ կ'ուղղուին դէպի հիւսիս:

Դեկտեմբեր ամսուն անոնք կ'առնեն դադար մը, երբ նոր փիղ ծագուկ մը կը ծնի: Ապա, չորս ամսուան դադարէ ետք, անոնք կը շարունակեն իրենց արշավը ապրիլ ամսուն: Այդ ժամանակ է, որ երկու փիղեր կ'որոշեն վերադառնալ դէպի հարաւ, իսկ 15 փիղերը կը շարունակեն իրենց արշավը:

Հարիւրաւոր քիւլմերթեր կտրելէ ետք, երկրորդ դադար մը կը պարտադրուի: Յունիս ամսուն սկիզբէն ի վեր, փիղերուն խումբը կը շրջի Եունան նահանգին մայրաքաղաք Քունմինկի շրջակայքը: Այդ մեծ քաղաքին մէջ կ'ապրին բազմաթիւ միլիոնաւոր բնակիչներ: Դժբախտաբար անասունները մեծ վնասներ հասցուցած են շրջանին՝ փծացնելով եգիպտացորենի դաշտերը, պարպելով ագարակներուն հացահատիկի պահեստները, ջուրի ամբարները, գիշերով անցնելով քաղաքի փողոցներէն...

Մասնագետները չեն հասկնար, թէ ինչը մղած է այս փիղերը լքելու իրենց բնակավայրը եւ կտրելու այդքան մեծ հեռաւորութիւն: Սակայն անոնք նշմարած են, թէ վերջին տարիներուն փիղերը սկսած են մօտենալ գիւղերուն, որովհետեւ ընդհանրապէս անոնց կերած բոյսե-



րուն փոխարեն կը ցանին բոյսեր, գորս

անոնք չեն կրնար ուտել:

Ասիոյ փիղերը կորսուելու վտանգի մէջ զրտնուող անասուններ են, եւ այդ պատճառով պահպանուած կը նկատուին Չինաստանի մէջ, ուր գոյութիւն ունին մօտաւորապէս 300 փիղեր: Անոնք կ'ապրին ընդարձակ պահպանուած շրջաններուն մէջ, ուր կրնան շրջիլ ուտելիք փնտռելու, ըստ եղանակներուն:

«ՏԱՐԹ ՎԷՅՏԸՐԻ ՏՈՒՆԸ» ԾԱՆՈՒ



Ան կը գտնուի Միացեալ Նահանգներու ամենէն մեծ քաղաքներէն Հիւսթընի մէջ: Ծիշող է, որ ան «Սթար ուարզ» ֆիլմերու կերպարին իսկական տունը չէ, սակայն ան արժանի է այդ «տիտղոսին»:

Վիրաբուժը, որ այդ տունը շինած է 1992-ին, անոր տուած է «Սթար ուարզ»-ի ամենէն մեծ չարին կերպարին գլխարկին ձեւը: Սակայն այժմ այդ տունը շատ մեծ է իրեն հա-



մար, ուստի վիրաբուժը որոշած է զայն ծախել 4,3 միլիոն տոլարի:

Հակառակ անոր որ արտաքինով այդ տունը կրնայ վախճալիք

թուիլ, սակայն ներսը մուր չէ: Շնորհիւ անոր ամբողջովին ապակիէ պատերուն, ան կրնայ տոկալ «ուժի մուր կողմին»:

ԳԻՏԵԻՐ, ԹԷ

- Մեր ծախ թողը անելի փողը է, քան մեր աջ թողը: Այսպէս է՝ սրտին բաւարար տեղ ձգելու համար:

- Աշխարհի բնակչութեան կէսէն անելի իր կեանքին ընթացքին հեռաձայնային ոչ մէկ խօսակցութիւն ունեցած է:



- Եթէ գործածեսք կապոյտ կէտին թոքերուն պարունակած օդը, կրնանք ուռեցնել 2500 փուշիկ:



- Գետածիները ջուրին տակը կը քնանան: Անոնք դէպի մակերես կը բարձրանան շունչ առնելու համար, առանց քալելու:



- Սալամանտրները ձայները կը լսեն իրենց թոքերուն միջոցով:

- Կովերը օրական մինչեւ 190 լիթր լորձունք կ'արտադրեն. այդ լորձունքը անհրաժեշտ է իրենց կերածը մարսելու համար:

- Ընծուղտները իրենց աչքերը եւ ականջները կը մաքրեն իրենց 53 սմ երկար լեզուով:



- Շուները կը սիրեն պատկերասփիւռ դիտել, յատկապէս ապէս Տոկ.Ֆի.Ն., որ Սան Տիէյոյի մէջ հաստատուած պատկերասփիւռի կայան մըն է:

- Մոմիր Պոճիչ Եօթը տարի յատկացուցած է ձեռքով շինելու համար Կուզվակըն Պիթըլ ինքնաշարժի փայտե տարբերակ մը, իր պարտեզին



աշխատանոցին մէջ: Այդ ինքնաշարժը կրնայ բնական ինքնաշարժի մը նման ըլնուի:

- Երբեմն կեդրոնական տնային ամեն մեր լեզուն դուրս կը հանենք. այս շարժումը մեր ուղեղին կ'օգնէ տեղեկութեան մասին մտածելու:

- Մեր գլուխը անելի շուտ կը ծերանայ, քան մեր ոտքերը, որովհետեւ ժամանակը անելի արագ կ'անցնի անելի բարձր մակարդակներու



վրայ, ուր մեր վրայ երկրագունդին բանած քաշողական ուժը նուազ գորաւոր է:


- Չղջիկները դէպի վար կը կախուին, որովհետեւ անոնք ոտքերը շատ տկար են եւ չեն կրնար շալկել իրենց մարմնին ծանրութիւնը կանգնած դրութեան մէջ:

- Միացեալ Նահանգներու մէջ տարեկան 3 միլիառ փիղգա կը ծախուի. այսինքն, 350 կտոր՝ ամեն երկվայրկեան:


ԺԱՄԱՆՑ




Կրնա՞ս գտնել երկու պատկերներուն միջեւ գոյութիւն ունեցող վեց տարբերութիւնները:



Կետերը իրարու միացուր՝ 1 - 79, յայտնաբերելու համար պահուած պատկերը:



Կրնա՞ս գտնել պաղպաղակներուն հասցնող ճամբան:



Կրնա՞ս գտնել իւրաքանչիւր մանուկի պատկանող թռուցիկը:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԲԱԶՄԱՀԱԶԱՐՆՈՑ...

Շարունակում Ա. Էջն



Ռուպերթ Զոհարեան



Իշխան Սաղաթէեան



Վահէ Յակոբեան

Դաշինքի անդամ Գեղամ Մանուկեան իր խօսքին մէջ նշեց, որ 20 յունիսին հայրենադաւ կառավարութիւնն ու վարչապետի պօռոճ գրաւած անձը պաշտօնապէս դուրս պիտի դրուին կառավարութեան շէնքէն՝ թիւ 24-ի յաղթանակով: «Այս շէնքէն պիտի վտարենք զիրենք, բայց տէր հայրը պիտի հրաւիրենք, որ աղօթքով այս շէնքը մաքրէ ազգամիջեան հակամարտութեան, դաւաճանութեան, մեր ազգային արժէքներու ոտնահարման այն դաւաճանական ոչիւններէն, որոնք երեք տարի շարունակ աճեցան: Անկէ ետք Հայաստանի կառավարութեան շէնքը պիտի վերածուի մեղուի փեթակի, 24 ժամ աշխատանքը կանգ պիտի չառնէ, լոյսերը պիտի չմարին, որպէսզի կարելի ըլլայ երկիրը կրկին ոտքի հանել», շեշտեց Մանուկեան:

Ըստ անոր, դաշինքը տասնեակ հազարաւորներու հետ աւայմասօրէն պիտի ընէ այդ բոլորը, նաեւ Արցախին ըսելու, որ ինք միևնաձէ, իսկ զինուած ուժերը պէտք է համոզուած ըլլան, որ իրենց թիկունքին կայ քաջ, խիզախ ռազմաքաղաքական ղեկավարութիւն:

«Զինուորը պէտք է գիտնայ, որ ունի տէր, ամէն մարտական յենակետի մէջ կանգնածը պէտք է գիտնայ, որ իր դիրքը համապատասխան կերպով պատրաստուած է, մեր քաղաքացին պէտք է իմանայ, որ անվտանգ կ'ապրի՝ պաշտպանուած դուրսի թշնամիէն, ներքին անօրինականութիւններէն ու քառուէ», յայտարարեց Գեղամ Մանուկեան:

«Հայաստան» դաշինքի այլ անդամ՝ Աննա Գրիգորեան ըսաւ, որ հրապարակին վրայ կանգնած են մարդիկ, որոնք կը միտին Հայաստանին վերադարձնել յաղթանակները, հայուն՝ յաղթողի հոգեբանութիւնը, Հայաստանի քաղաքացիին՝ արժանապատուութիւնն ու արդարութիւնը:

Ան շեշտեց, որ հոն կանգնած են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց հետ միասին կառուցելու ուժեղ Հայաստան: «Ամբողջ քարոզարշաւին ընթացքին մենք խօսեցանք ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականին եւ ծրագիրներուն մասին, եւ թոյլ տուէք անգամ մը ես ընդգծել, որ «Հայաստան» դաշինքը կու գայ՝ բերելու արժանապատիւ խաղաղութիւն, կայունութիւն, տնտեսական զարգացում եւ ներքին հա-

րը», նշեց Վահէ Յակոբեան:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէեան իր խօսքին մէջ անդրադարձաւ այն երեւոյթին, որ Նախորդող 12 օրերուն ընթացքին «Հայաստան» դաշինքը այցելեց հանրապետութեան բոլոր մարզերը, ներկայացուց երկրին մէջ ստեղծուած իրավիճակը, անկէ դուրս գալու ուղիները, ինչպէս նաեւ՝ իր ծրագիրները:

«Անցնող օրերուն մենք առաւելագոյնս անտեսեցինք հակա-



Գեղամ Մանուկեան

ռակ կողմի գրապարտութիւնները, վայրագութիւնները, գողգողները: Մենք յիմարութիւններու վրայ ժամանակ չվատեցինք: Մենք խօսեցանք Հայաստանի զարգացման եւ Հայաստանի երաշխաւորուած ապագային մասին: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը եւ խումբը, որ կրնայ երկիրը դուրս բերել այս իրավիճակէն», շեշտեց ան:

Այս օրերուն մենք ունինք մէկ հիմնական խնդիր, ըսաւ Սաղաթէեան՝ Հայաստանի քաղաքացիին բացատրել, որ այս

պայքարելու, յունիս 20-ը Սարդարապատ է», շեշտեց Սաղաթէեան:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ Նախագահ Ռուպերթ Զոհարեան իր խօսքին մէջ ըսաւ, որ քարոզարշաւի ընթացքին այցելած են հարիւրաւոր բնակավայրեր եւ հիմա արդէն շատ անելի լաւ գիտեն մարդոց խնդիրները:

«Մենք սկսանք քարոզարշաւով եւ կ'աւարտենք յաղթարշաւով: Ասիկա պայքար չէ իշխանութեան համար: Ասիկա պայքար է պետականութիւնը մեր ժողովուրդին վերադարձնելու համար:



Աննա Գրիգորեան

«Երկրին առջեւ ցցուած են չորս հիմնական խնդիրներ՝ պաշտպանութիւն, սահմաններու անվտանգութիւն, Ղարաբաղի ապագան, տնտեսական վիճակ, անգործութիւն, արտագաղթ, ներքաղաքական գերլարուած մթնոլորտն ու ատելութիւնը, զորս երեք տարի շարունակ սերմանեց այս իշխանութիւնը: Այս իշխանութիւնը ի վիճակի չէ լուծում տալ այս խընդիրներուն, որովհետեւ իրենք են այս հարցերը ստեղծողը, օրական դրութեամբ տարածողն ու անկէ սնունդ ստացողը:



մերաշխութիւն: Կու գանք, որպէսզի թշնամին չկարողանայ իր ուզած պահուն մտնել մեր երկիրը, մեր տունը, որպէսզի մեր զինուորը կարողանայ ցոյց տալ իր բազուկի ուժը, կու գանք, որպէսզի մեր երեխաները դպրոցին մէջ ստանան որակեալ, ժամանակակից եւ ազգային արժէքներու վրայ խորսխուած կրթութիւն: Կու գանք, որպէսզի հայը, աշխարհի ո'ր ծայրն ալ գտնուի, այլեւս գլխահակ չքալէ, ինչպէս կը քալէ այսօր, այլ նորէն դառնայ յաղթանակներ կերտած ժողովուրդի գաւակ», նշեց Աննա Գրիգորեան՝ խոստանալով, որ 20 յունիսէն ետք սկսի ազգային վերելքը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սիւնիքի Նախկին մարզպետ Վահէ Յակոբեան իր ելոյթին մէջ դիտել տուաւ, որ օր մը առաջ հրապարակ բերուած էին քանի մը հազար քաղա-

պայքարը միայն մեր պայքարը չէ, ասիկա իւրաքանչիւր հայ մարդու կոչիւն է, եւ այսօր մենք փաստեցինք, որ յաջողած ենք: Ան խոստացաւ, որ ամբողջ Նախընտրական փուլին ներկայացուած ծրագիրները 20 յունիսէն ետք քիչ-քիչ իրականութիւն պիտի դառնան: «Մենք կը խոստանանք, որ մեր իւրաքանչիւր բառին եւ տառին համար պատասխան պիտի տանք եւ ձեր թիկունքէն գործարք պիտի չկատարենք, ձեզի եւ մեր պետականութեան պիտի չդաւաճանենք», հաստատեց Իշխան Սաղաթէեան՝ յայտարարելով, որ 20 յունիսը իրենց կատարած աշխատանքները ամփոփելու եւ մեր յաղթանակը արձանագրելու օրն է:

«Այդ Նպատակով ալ կը դիմեմ մեր սահմանապահ մարտիկներուն՝ մեր յանձնաժողովի անդամներուն եւ վստահուած

Մենք եկած ենք վերջ տալու ամէն ինչին: Այսօրուան քաղաքական վերնախաւը պիտանի է մէկ բանի համար՝ իրենք կրնան վատ օրինակ ծառայել», յայտարարեց Զոհարեան:

«Մեր դաշինքը եկած է վերջ տալու այս բոլորին. 20 յունիսին ընտրութիւն է արժանապատիւ խաղաղութեան եւ ծնրադիր խայտառակութեան միջեւ, ասիկա ընտրութիւն է տնտեսական վերելք ունենալու եւ տնտեսական ճգնաժամը խորացնելու միջեւ, ասիկա ընտրութիւն է համերաշխութեան եւ թըշնամանքի միջեւ: Մենք կը մերժենք այն բոլոր երեւոյթները, որոնք մեզ հասցուցին այս տխուր իրավիճակին», յայտնեց Զոհարեան:

Նախկին Նախագահը ընդգծեց՝ բացի քուէարկելէ, պէտք է հերթապահութիւն կատարուի ողջ գիշերը, որպէսզի չգողնան



քացիներ՝ իրենց կամքին հակառակ: «Այսօր անոնցմէ շատեր կրկին հոս են, սակայն այս անգամ իրենց ազատ կամքով, եկած են յանուն ուժեղ ու կայուն Հայաստանի», ըսաւ ան՝ անելցնելով, որ մեր հայրենակիցները դաշինքը կը տեսնեն իբրեւ իշխանութիւն, որ 21 յունիսին պիտի ստանձնէ պետութիւնը կառավարելու ղեկը եւ երկիրը դուրս բերել այդ վիճակէն:

«Յունիս 20-ին պիտի մերժենք ամբոխավարութիւնը, դաւաճանութիւնը, սուտը, կեղծիքը: Նիկիւը գիշերը ապաստանաւանքին մէջ պիտի անցընէ:

«Առաջին օրերէն գիտակցեցանք, որ «Հայաստան» դաշինքը չ'ընկալուի որպէս ընդդիմութիւն, մենք ի'նչ ընդդիմութիւն, մեր դաշինքը կը տեսնենք իբրեւ ուժ, քաղաքական միաւոր, որ պետութեան կառավարման ղեկը իր ձեռքը առնելով՝ Հայաստանը դուրս պիտի բերէ այս անել վիճակէն: Մենք պէտք է 24 ժամ շարունակ աշխատինք, որ ուղղենք մեր երկրի ողնաշա-



անձերուն, ընտրական կեդրոններուն մէջ ըլլալու խիզախ եւ վճռական, եւ մինչեւ վերջ կռուելու ժողովուրդին ջուէին համար, թոյլ չտալու որեւէ ընտրախախտում, պահպանելու օրէնքի տառը, իսկ անոնք, որոնք կը փորձեն խախտում ընել, տեղւոյն վրայ անոնց ձեռքը պիտի կոտորուի», յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչը: Ան նաեւ դիմեց դաշնակցական այն ընկերներուն, որոնք 8 ամիս առաջ Արցախ կը գտնուէին: «Դուք այդ գործը կատարեցիք պատուով եւ նախիրումով: Հիմա մարտական առաջադրանքը փոխուած է, պայքարը տեղափոխուած է ընտրատեղամաս, ուստի ձեզմէ կը պահանջեն, մեր միւս քաղաքացիներուն հետ թեւ-թեւի տը-ւած, պայքարիլ ժողովուրդի ջուէներուն համար: 20 յունիսին ընտրատեղամասերուն մէջ պիտի որոշուի Հայաստանի ու Արցախի ապագան՝ յանուն Հայաստանի, յանուն Արցախի, յանուն ձեր ընկերներու յիշատակին, պարտաւոր եք մինչեւ վերջ

ծայնելը:

«Կարելիութիւն տուէք ստանձնել պատասխանատուութիւնը՝ երկրի ապագային համար, յառաջ մղել երկիրը բոլոր ուղղութիւններով, վերակառուցել հզօր բանակ, հզօր տնտեսութիւն եւ ըլլալ կառավարութիւն ամբողջ ժողովուրդին համար, ոչ թէ իւրայիններուն համար. ա'յս է մեր Նպատակը», շեշտեց Ռուպերթ Զոհարեան:

«Հայաստան» դաշինքի հանրահաւաքի աւարտին Ռուպերթ Զոհարեան բեմ հրաւիրեց որդին՝ Լեւոն Զոհարեանն եւ կինը՝ Սիրուշոն, որ իր երկու եղբայրներ հատուածներ մեկնաբանեց եւ խանդավառեց ժողովուրդը:

Բազմահազարանոց հանրահաւաքի աւարտէն ետք «Հայաստան» դաշինքի անդամները երթով ուղղուեցան դէպի Ազատութեան հրապարակ:

